

1843 ԲԱԶՄԱՎԵՓ 1915

ՀԱՆԴԻՍԱՐԱՐ



## ԲԱՆԱԱՐԱԿԱՆ

# ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՆԱԱՏԵՂԾՈՒԹԵԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԴԱՅՈՒՄԸ<sup>1</sup>

Կրած ֆոփոխութիւնները, Աղեքսանդրեան և Ալյոհիցեան անուանի զպրոցներու ուղղափառ վճրոնները զրոշմուած են հոն, մեր ազգային հոգույն միջամտութեամբը, ապա թէ ոչ յոյն և ասորի սուրբ հայրերը պիտի չի կարենային զրաել հայ եկեղեցւոյ մէջ այն զիրքը որ ունին այսօր. բացատրեմ ինչպինքա:

Ս. Ասկերեանի զժրազդ Հայրապետութեան որելին վերջ, հայ եկեղեցին տեսաւ որ օրէ օր կը սաստկանային վերոյիշեալ երկու զպրոցներուն մէջ տեսութեան տարրերութիւնները. ի սկզբան սկզբունքներու զանազանութիւն մ'էր, և կամ լաւ ևս ըսել, երկու տարրեր ճանապարհներ էին, որոնց միջացով՝ կը յուսային հետեւողները հասնիլ հաւատքի գերազոյն ճշշմարտութեան, փիլիսոփայական զիտութեանց օժանդակութեամբ:

Յայտնի էր որ երկու Ռւառմարանները իրարու հակառակ ուղղութեամբ կ'ընթանային, մինչեւ իսկ երեմն խուլ նախանձորութիւն մը կը տիրէր մէջերնին՝ հա-

Հականառութիւնները մարդեղութեան  
խորհրդովն շուրջ

եւ

Ֆիօրինական շարականները

Քրիստոսական րոլոր հակաճառութիւնները որ սկսան նեկիոյ ժողովով և գոնչ պաշտօնապէս փակուեցան Քաղկեդոնի ժողովով՝ ծննդեան ութօրէից երգերուն մէջ կարելի է նշմարել. Արիսուի, Մակեդոնի, Թէոդորոս Մովսուսատցոյ, Նեստորի և Եւստիգէսի շարազաքառական սկզբունքներուն՝ շարունակեալ հերցում մ'է որ կու տան մեզի շարականները, Քրիստոս և Աստուածածին, իրենց հայութիչներուն դէմ յաղթանակներ կը կանգնենն ին փառարանիներու սուրբ կաճառէ մը:

Այդ օրերուն մէջ՝ շարակնոցը կը պարզէ մեր առջև, մարդինական տօներուն դարաւոր աւանդութիւնները, և անոնց

1. Տես Բազմավէպ 1915 էջ 19.

ւատրի այս կամ այն մասը բացատրելու և ըմբռնելու մէջ. բայց որովհետև ամէն ինչ դպրոցի շրջապատճերու մէջ տեղի կ'ունենար, Եկեղեցին տագնապելու ոչ մէկ առիթ ունէր. ասկայն մարդկային տկարութեամբ մը, երկու ուղղութիւններն ալ փոփոխակի, իրենց հովանաւորութեան տակ կ'առնէին ախոյժեանին սկզբունքներուն՝ մասնական հակառակորդները<sup>1</sup>, առնը փոքրիկ հաշիներ էին որ յատրի շարի լիովին իրենց բաւութիւնը պիտի ատանային:

Անտիոք և Աղեքսանդրիա իրեւ քրիստոնեայ աստուածաբանութիւն կեղռոններ, յարգուած էին բովանդակ Եկեղեցիէն. իրենք էին որ կը պատրաստէին հաւատքին մեծ հայրապետները:

Երկուեն ալ իրենց աշակերտներուն շարքին մէջ, անուանի հայրեր կը թուէին, և ըստ այնմ շինած էին իրենց յատուկ ազդեցութեան մը սահմանը: Քաղաքին եպիսկոպոսը զլուին էր դպրոցին և ուսումնական շարժման. Երկուուեր ճիզ մը կար ընդարձակելու ըստ կարելույն իրենց գաւազանին ճառագայթը:

Ասուջինը իրեն հետ ունէր Փոքր Ասիոյ, Եղիպտոսի և Արիկէի եկեղեցիները. Երկրորդը Ասորիիք, Փինէկէի և Պաղեստինի եկեղեցիները:

Նիկոյ ժողովին վերջ, այս կերպով զրեթէ բովանդակ քրիստոնէութիւնը երկու հոսանքներու բաժնուած էր, որ երթալով վտանգաւոր Կուսակցութիւններու կերպարանըն ստացան, պատրաստ՝ վըրդովելու Եկեղեցւոյ խաղաղութիւնը:

Միայն Հոռվմայ եկեղեցին իւ հեղինակութեամբը և Հայաստանեայց եկեղեցին իւ նախանձելի բարեպաշտութեամբը<sup>2</sup> տեսակ մը անշահախնդրութիւն և անկախութիւն պահեցին այս ուսումնական յուսումներուն մէջ: Առաջնոյն բռնելիք դիրք

որոց էր. երկու հակառակորդներուն մէջ, ինըը յիրաւանց՝ աւանդութեան մը չնորհի որ մինչև Առաքեալները կը հասնէր, նախազահ և դատաւոր պիտի բազմէր վրձուելու համար իրաւոնքը. պաշտօն մ'էր՝ որ իր ծանրութիւնները ունեցաւ միշտ և շատ անգամ Հոռվմայ հայրապետները՝ զայն կրելու յօժարափոյթ ուսերու յանձնեցին, ինչպէս որ պիտի տեսնենց քիչ վերջ:

Հայաստանի կը վիճակէր ամենափափուկ գերը: Հաւատըը, կարելի չէ ուրանալ, առաջելական ժամանակներէն իսկ մտած էր հոն հաւասարապէս Ասորիիք և Յունաստանի ճանապարհով: Հայ եկեղեցին իր առաջին քարոզիչ առաջեալներէն վերջ՝ երկու առաջելապատիւ հայրապետներ կը պատուէր, Ս. Գրիգոր Լուսաւորիչը և Ս. Քակովը Մծրնայ եպիսկոպոսը: Մին յունական քարոզութեան ներկայացուցիչ՝ կեղռոն ունենալով կեսարիան, միւսը ասորականին՝ որ Մծրինէն կը հոսէր, և քրիստոնէական հաւատըըն մեծ միութեան մէջ, այն տեղն ուր այդ երկու առաջելութիւնները զիրար շօշափեցին, նուիրագործեց խորհրդական աւանդութեամբ մը, մարմնաւոր ազգականութեան կապ մը հաստատելով երկու սբանչելագործ սուրբերուն մէջ:

Աղեքսանդրիա և Անտիոք այսպէս անուղղակի կերպով ներկայացուած էին Հայաստանի մէջ Ս. Գր. Լուսաւորչայ ժամանակ, իսկ Ս. Սահակայ և Ս. Մեսրովպայ օրերուն՝ այս քանը աւելի շեշտուեցաւ. թարգմանինքներէն ոմանը փոփոխակի կը գեգերէին Եղեսիա և Աղեքսանդրիա «ի հրահանգու»:

Դարերէ ի վեր հայ մանկտին կը յաճախէր նաև կեսարիա, Աթէնք, Բիւզանդիոն և Անտիոք. հոն այդ համազգային համալսարաններու մէջ, շօշափուելով օ-

1. Եւսեբիոս կ. 24. Möhler. Histoire de l'Eglise. Le Nestorianisme. Հասոր Ա. էջ 453. Paris 1868.

2. Եւսեբիոս. Թ. 8.  
3. Խոր. Գ. ԿԲ..

տարագի մտաւորականներուն հետ, կը բոլոր Եկեղեցին, բայց Անտիոքայ և Պահանջմանի մէջ ոզիները գրգռեց, այս անգամ ասոնք վճռած էին ամէն գնով իրենց աշակերտները պաշտպանել... առիթը չուշացաւ, բայց վասակար եղաւ թէ իրենց, և թէ Եկեղեցոյ հասար. Անտիոքի իր աշակերտ քրիկել կամենալով, մոլորութեան պաշտպան կը հանդիսանար:

Նեստոր Անտիոքայ անուանի քարոզիչը, 427ին կ. Պօլսոյ Ալիսինիոս հայրապետին կը յաջորդէր մայրաքաղաքին աթոռութիւն Առաջին գործը եղաւ ամպիոնէն Մարտինութեան խորհուրդն հայոցոյել:

Բայց դաստիարակութեան համեմատ՝ համակրութիւնները բաժնուած էին հայ հոգերականութեան մէջ. մասնակցիլ այս կամ այն բաժնին յինքեան Հայաստանեայց եկեղեցին բաժնել էր հերձուածով մը, որ աղետալի հետեւանցներ պիտի ունենար:

Ս. Յովհան Ռուկերանի մահէն վերջ, որ իրենց երկրին և իրենց աշերուն տակ կատարուեցաւ, հայերը սկսեր էին անդրադանալ որ երկու դպրոցներու մէջ, ուսումնական տեսական հակամառութիւնները, երթարով կ'այլասեռէին իրաւասական կոտի մը. կ. Պօլսոյ աթոռը՝ զայթակութեան բարն էր, անոր վրայ կերպուացած էր Աղեքաննորիոյ և Անտիոքայ հայրապետներու ուշադրութիւնը. վերջինս ժամանակէ մ'ի վեր իր բարոզիչները յաջողած էր տեղաւորել այն տեղ. Աղեքաննորիա իր կարգին առիթ չէր փախցներ անոր վրայ իր գերիշխանութիւնը ցուցնելու. չնչին պատճառ մը կը բաւէր որ տեղի ունենալ միջամտութիւնը:

Բուկերեան նմանօրինակ պարագայի մը զո՞ն եղած էր. Որքան այդ մեծ հայրապետին տարապարտ հալածանը՝ ցնցեց

բոլոր Եկեղեցին, բայց Անտիոքայ և Պահանջմանի մէջ ոզիները գրգռեց, այս անգամ ասոնք վճռած էին ամէն գնով իրենց աշակերտները պաշտպանել... առիթը չուշացաւ, բայց վասակար եղաւ թէ իրենց, և թէ Եկեղեցոյ հասար. Անտիոքի իր աշակերտ քրիկել կամենալով, մոլորութեան պաշտպան կը հանդիսանար:

Նեստոր Անտիոքայ անուանի քարոզիչը, 427ին կ. Պօլսոյ Ալիսինիոս հայրապետին կը յաջորդէր մայրաքաղաքին աթոռութիւն Առաջին գործը եղաւ ամպիոնէն Մարտինութեան խորհուրդն հայոցոյել:

Աղեքաննորիոյ հայրապետը Ս. Կիւրեղ՝ հաւատը ախոյիան կանգնեցաւ, և ձայնը բարձրացուց. Նեստոր արհամարհանցով պատասխանեց: Խնօփիրը Հոռվայ ատեանի առջև եղաւ. Նեստոր՝ արքունիքը իրեն թիկունց ունենալով, և իր կողմէ շահելով ասորի եպիսկոպոսները, որոնց մէջ կային իր վագիմի ընկերները թէոդորետոս կիւրացին և Յովհաննէս Անտիոքացին, տիեզերական ժողով մը գումարելու հետամուս եղաւ իր նախազահութեան տակ:

Կայսերական հրամանով գումարուեցաւ այն՝ Եփեսոսի մէջ. այլ Աղեքաննորիոյ հայրապետը նախազահու իրքն Հոռվայ ներկայացուցիչ: Փողովոց պատմութիւնը երկարորէն կը խօսի թէ ի՞նչ սահմանուեցաւ այն տեղ. իմ նպատակս է դիտել տալ Հոռվայ և Հայաստանի բռնած ուղղութիւնը այս խնդրոյն մէջ:

Երկուըն ալ անձամբ ուղղակի չի մասնակցեցան տիեզերական այս մեծ ժողովին. և եթէ նկատի առնունց թէ ի՞նչ զգացումներով գումարուեցան Եզիդոսոսի և Ասորիքի եպիսկոպոսները, պիտի սեսնենց որ երկու եկեղեցիներն ալ այդ հանգամանցներուն մէջ շատ տրամադիր չէին միջամտելու:

2. Քրիստոնական պատմագիր. ԴՊ. Փ. 1908.

1. Գրիգոր Նազիանզացի ձառ դամբանական Առորդարադարձը, Փ. Ֆ. 1908. Հրամարակութիւն յայն ընադրին Քրանական թարգմանութեամբ F. Boulenger. Հայապատում. 1901. էջ 111-112.

3. Histoire de l'Eglise par M. L'Abbé Receveur. Paris 1842. Livre XI p. 461 tome II.

Հազիւթէ նեստորի վարդապետութեան աղմուկը հասաւ Հռովմ, կեղեսալինոս Ա. քահանայապետը. 430ին գումարեց ժողով մը և դատապարտեց մոլորութիւնը որ կը հակառակէր Առաքելոց և Ա. Հարց աւանդութեան. բայց երբ պարագաները ծանրացան, հաւատը փրկելու համար իր պաշտօնին՝ ծանրութիւնը յանձնեց Ա. Կիրդի, զարուն ամենամեծ աստուածաբանին որ ներկայացնէ զինքը ժողովին մէջ:

Հայաստան նմանօրինակ ուղղութեան մը հետեւեցաւ. ուղղակի պաշտօնական ոչ մէկ ներկայացուցիչ խրկուեցաւ ժողովին. բայց կարելի չէ մերժել որ հայ եպիսկոպոսներ գտնուած ըլլան այն տեղ՝ Մելիտինէի արքապետակոպոսին հետ, որ հաւատը ի ախոյեաններէն մին էր: Ա. Սահակ էր կարգին գումարեց իւր եպիսկոպոսները, վանքերու առաջնորդները և քննելով մէջտեղ ելած նորածայն վարդապետութիւնները՝ դատապարտեց զանոնց, Ա. Հարց և աւանդութեան հակառակ գտնելով:

Աշխշատու ժողովական Հարք չի կըրցան իրենց զարմանքը և զայրացումը զսպել մոլորութեան նորօրինակ հայնոյանքներուն հանդէպ. երկու անձ ի թիսուս-թիստոս՝ ահաւասիկ մնոտի գիտութեան մը լիրը մարդութիւնը «բայց ես զարմացեալ եմ բնդ այնոսիկ որ աւելի քան զօրինացն չափ ջանան և նկրտին ըմբռնել

1. Receveur էր ինկերեց պատմութեան մէջ Հատոր Գ էջ 61 կը զնէ նաև ժողով մը Եպիսկոպոսներու, գումարուած Հայաստանի մէջ Մելիտինէի Առակելու եպիսկոպունք, «Les énègues d'Arménie, réunis en concile par Acace de Mélitine, envoyèrent à Proclus de Constantinople divers extraits des livres de Théodore pour lui en signaler la doctrine hétérodoxe et le prier de la condamner».

Այս յշատակութեան աղքիւրը նշանակուած չէ պատմութիւններուն միայն, ինչ որ աւ ըլլայ խօսքը Փոքր հայոց բաժնին եպիսկոպոսներուն միայն է, որոնց Ակակիոս Մելիտինան էր:

Մեր պատմութեան կը յիշատակին միայն Առակելու կը բրոկի նամակագրութիւնները Ա. Սահակի հետ, ու-

զանըմբռնելին . այլ կարծեմք զայնպի-սեացն չգիտել ամենելին զգիրս և զօրութիւն նորին. բայց եթէ հրէարէն միայն զմուրն նկատիցն, և իրբե գողացեալ իմ համարիցիմ զմիտս նոցա ի թշնամույն և ախտացեալ ի չար հիւանդութիւն արբեալ ի թանձր արրեցովթենէ, և զգայութիւնս ճաշակացն թարշամեցուցեալ չկարէ առնուլ զիամ զինոյն, և ի սաստիկ կիզմանէ ընկղմին միտցն ի թմրիրն ինելագարութեան թէ զոր տարապարտ գիտուրին բազում ուսման ի սատանայութիւն զառածէ, որ հասանել անհաս չափոյն մպրին, քանզի ոչ զոյ այլ գիտութիւն խաւարայեղց, քան երկուս որդիս կամ երկուս տեարս անուանել ի թիսուս՝ աներկիւղարար անամօթարար զլրութիւնն իւրեանց յայտնապէս պատմեն, այլ զի իցցին անամօթ բերանցն անօրէնութեամբ սրեալ լեզուցն՝»:

Հաւատը հայոց համեմատ կոյր պէտք էր ըլլար, զիտութենէ մ'աւելի՝ համոզում մը:

Առաքելական քարոզութեանց առաջին եռանդը զեռ վառ էր այս ազգին մէջ զոր յոյները բարբարոս կը կոչէին՝:

Եփեսոսի ժողովէն չորս տարի վերջ (341-345) հոգիները քիչ մը հանդարտելով, կարելի եղաւ հասկացողութիւնն մը: Յովկաննէս Անտիոքյա պատրիարքը և Ա. Կիւրեկ հաշտուեցան:

Պրոկտ 430ին կ. Պօլսոյ պատրիարքա-

րոնց պատասխաները տես Ստիկեք Բ. էջ 137-156. Երկու թուղթերու պատճենը նոյն է գրեթէ, միուն իոր բառացիք. միայն թէ Պրոկտի խրկուածը ունի միախակեալ չայսատամեաց իկեղեցւոյ հաւատոյ զաւաթութիւնը:

Այս նմանութիւններէն կը հնակի որ երկուքն աւ պաշտօնապէս չարագրուած են Աշակեստու ժողովին հաւատութեամբ՝ զուց և այս պատճեառու մնացմէ մին Ա. Սահակի անուան հետ Մշատոցի յիշատակութիւնը՝ կ'պահ:

2. Պատասխանի Տեեան Ասակայ Թղթոյն Ակակիյ. Սովիկը Բ. 152. զեմիտիկ Ս. Ղազար 1853:

3. Խորենացի Գ. 57 թուղթ Աստիկեայ առ Սահակ:

կան աթոռը բարձրանալով, իսկոյն զը-  
րեց Ս. Սահակին զգուշացնելով զայն  
թէոդորոս Մոպստեսացը յուն և Դիոդոր

Տարանացոյ զրութիւններէն, որ ո՞նց  
թարգմանութիւնները հայերէն, արաբե-  
րէն, ասորերէն, բարդէարէն և պարսկերէն  
լեզուներով կը ցրուէին Ասիոյ երկիրնե-  
րուն մէջ՝ :

Ա. Սահակայ պատասխանը պարզ էր,  
կանխաւ զգուշութեան միջոցներ ձեռք ա-  
ռած ըլլալուն համար զեռ որոժնացանները  
չէին երևած. «Եւ որ Դիոդորեայ Մա-  
սիստրացոյ աշակերտեալը իցեն, առ ժա-  
մանակ ի շնորհացն Աստուծոյ այնպիսի  
ինչ չեւ է յայտնեալ» :

Բայց մը կար սակայն. Հայոց կաթո-  
ղիկոսին թուղթերը թէ՝ առ Պրոկլ կ. Պօլ-  
ոսյ հայրապետ և թէ՝ առ Ակակ Մէլի-  
տինէի եպիսկոպոս՝ համեստ և խոնարհ  
հոգուց մը տրամադրութիւնը կը յայտնեն.  
Ա. Սահակ զարմանալի պատրաստակա-  
նութիւն մը կը ցուցնէ ուրիշներէն խրատ  
և յորդոր լսելու. այլ իրականութեան  
մէջ ինքն է որ խրատ կու տայ վերոյի-  
շեալ թղթակիցներուն. առացելական հարց  
հոգին է որ կը փայլեցնէ իր յանդիմա-  
նութեանց մէջ, մեծ վարչագիտի մը յատ-  
կութիւնները՝ համակրելի դիմանկարի մը  
մէջ: Անպէս զգացնել կու տայ որ եթէ  
իր իշխանութեան մէջ երևած ըլլար նես-  
տորականութիւնը՝ անոր ընձիդելու ժա-  
մանակ իսկ պիտի չի տար. «Ոյլ վասն  
դատապարտ և անօգուտ՝ մանաւանդ վասն  
նզովեալ մոլորութեան նոցա, զի՞ պարտ  
զբազում բանիւք անկանել, և զուրքը ա-  
զատութեանն լսելիս, զանարաս մտաց  
հաստատութիւն մեզ իշխել ազտեղել....  
զի մեք ասս որ զայնիսի իշխեն յահճն  
առնուշ, և կամ ուրիշ ուրիշ, ի տեղին գուս-  
եցի՛ խորհնէ կամ խօսել ոչ միայն լըն-

դունիմք կամ հարածեմք, այլ բազում և մե-  
ծամեծ պատիծ պատուհասի առնել ոչ դաս-  
դաշիմք» :

Ահա թէ քաջ հովիւը ի՞նչպէս զիտէր  
պահպանէլ իր հօտը յափշտակող զայլե-  
րէն: Ա. Սահակ մտերմարար Պրոկլի մի-  
ջոց մը կը թելազգէ, աշխարհական բազ-  
կի աշակութիւնը մոլորութեան առջևն  
առնելու համար. «Մանաւանդ զի թագա-  
ւորս ունիք որ զիոդ Աստուծոյ յանձին  
բարձեալ բերեն, և հաւասարութեան Եր-  
րորդութեանն սրտի մտաց ընդանեցուցեալ  
են, կարող են զիուշն ի միջոց սրբել»:

Խորհուրդին լաւութեան՝ համզուած էր  
Ա. Սահակ:

Թէ եկեղեցական իշխանութիւնը կար-  
գաղրած ըլլայ Հայաստանի մէջ այսպի-  
սի պաշտպանութիւն մը՝ աղանդաւորներու  
հանդէպ, պատմական որոշ յիշատակու-  
թին մը չունինց. միայն թէ Մէլշապուհ  
Արծրունի մեծ իշխանին խիստ վարմուն-  
քը դէպ ի նեստորական բարծումայն, Ա. Սահակի  
թուղթերուն հոգւոյն արձագանգ  
մը կը կը թուին:

Եւսիրէսի խնդիրներուն առթիւ Հայերը  
քաղաքական ծանր պարագաներէն բռնա-  
զատուած չի կրցան մասնակցիլ ոչ Եփե-  
սոսի և ոչ Քաղկեդոնի ժողովներուն,  
բայց միշտ ընդունեցան Տիեզերական ժո-  
ղովներուն ուղագիտառ սահմանները և ո-  
րոշողութիւնները, և անոնց հետ հիւրըն-  
կալեցին հաւատոցի ախտյեան կանզնող  
բոյոր հայրապետներու գրութիւնները, ա-  
ռանց խտրութեան ազգի և երկրի:

Բայց որովհետև Վարդանանց պատե-  
րազմին ժամանակ ազգային զգացումը  
վիրաւորուած էր Յունաց սառն վարմուն-  
քէն. հակառակութեան հոսանք մը երթա-  
լով կը տարածուէր ամէն անհատի մէջ,  
դէպ ի այդ մատնիչ ցեղը. Միաբնեայք՝

1. Möhler. Histoire de l'Eglise. Troisième con-  
cile Oecuménique. T. I. p. 468 & Abbé Recoe-  
veur. Histoire de l'Eglise tome III. livre XIII.  
p. 61.

Վաշտոնէ սուրբ վարդապետացն Հայոց Սովիերը թ.  
148.

3. Սովերը. թ. 146.

4. Թովմայի Ալեքրումաց Պատմութիւն. Դպրութիւն  
թ. ու. թ. Պետքրուրդ 1887.

որոնց առջև պարսից տիրապետութեամբ, Հայաստանի սահմանները բաց էին, օգտուեցան Հայոց հոգեկան այդ դրութեաննէն:

Յոյն վարդապետները՝ իրենց գրութիւններուն մէջ, ստէպ անորոշ կերպով կ'արտայայտուէին. աղանդապետները՝ չարամիս մեկնութիւններ տուին անոնց և մըտքերը պղտորեցին: Որբան խնդիրները հինգան, նոյնքան երեսակայութիւնները տարցան՝ չափազանցուած իրականութեանց առջև. ժամանակ եղաւ որ կացութիւնը անտանելի դարձաւ հայ եկեղեցոյ համար. ով իրաւունք ունէր, միարենայց թէ երկրանակները, ինչպէս հաշոտեցնէլ Ա. Աթանասի և Ս. Կիւրզի մի բնուրին հռչակող վկայութիւնները՝ Ա. Լոյն պապի երկու բնութիւն գաւանող հաւատոյ զրին հիմունքան:

Այս տարտամ հանգամանցներու մէջ ծնաւ մեր քրիստոսարանական ճառական մատենագրութիւնը: Իր նպատակն էր, բացատրել ժողովրդեան՝ յոյն աստուածաւարանութեան նրուութիւնները, փարատելով երկղիմութիւնները որ կրնային անկէ բոլիկի: Բնական է այրան շփման մէջ ստար մատենագրութեան հետ, երեքն զազափարներու սերտ առնչութիւն մը կը տեսնուի մեր վարդապետներուն և յոյն ասորի հարց մէջ. այս բանն զայթակեցուց շատերը, մինչև մեր հոգեկոր մատենագրութեան՝ հետևող մակդիրն ընծայեցին, ուր ընդհակառակն հեռի հետևող ըլլալէ աստուածաբանական հմտալից ուսումնա-

միրութիւններ են անոնք, արդինք բուռն ջանքերու և համբերատար քննութիւններու. անոր մէջ կը տեսնուի մեր աստուածաբաններու հոգեկան պայծառատեսութիւնը և ընտրութեան ճաշակը: Խրացանչիր վարդապետ սակայն, իր տաղանդին համեմատ յաջողած է իր ձեռնարկին մէջ: Առ այժմ զմեզ հետաքրքրողն է Պետրոս Միհնեաց եպիսկոպոսը և Զաքարիա Կաթողիկոսը:

Հ. Լ. ԱԹՁԵԱՆ

Շարունակելի

## ՀԻՒՍՈՒԱԾՆԵՐՈՒ

## ԶԵՐՄԱՑՈՒՑԻՉ ԱՐԺԷՔԸ

▷ □ ◇

Երբ արուեստագէտ մը – կը զրէ Ա. Chaplet գիտական La Nature հանդիպիմին թ. յունուար 30 պրակին մէջ – ուզէ ելեկտրական գործի մը շինել, որուն մէջ պէտք ըլլայ ամենամեծ խնամքով առանձնացնել (isoler) հաղորդիչ (conducteur) մը, իւր տրամադրութեան տակ ունի թիւերու ցուցակներ որոնցմով կրնայ որոշ կերպով տեղեկանալ զանազան նիւթերու, – զորս պիտի կարենայ գործածել, — իւրաքանչիւրին առանձնացուիչ յատկութեան չափը: Նոյն բանը կը պատահի նաև չերմացուցիչ նիւթերու համար, երբ պէտք ըլլայ գործատուններու մէջ խողովակներու մէջի շոգուց կորուստը նուազեցնել: Աւրեմն, երբ դերձակ կամ դերձակուի մը կ'ուզէ տաք զգեստ մը շինել, այս ինցն այնպիսի զգեստ մը որ կարենայ մարմույց չերմութեան արտաքս ծաւալումը խափանել, ինչո՞ւ համար չընտրել հիւսուածծը (լաթը) նկատի առնելով անոր չերմութեան տեսակէտով առանձնացուիչ յատկութեան չափը, կամ որ նոյն է, անոր չերմացուցիչ արժէքը:

1. Ա. Աթանաս մարդկութեան հառին մէջ կ'ըսէ. «Մի է աէք մեր՝ և փրկին Յիսուս-Քրիստոս. միով քնութեամբ եղանակ մարտ յարգանդի: Մարդարէիմ առափց՝ ունկնդիք լիրութ, զի սահապան ցուցին՝ միով քնութեամբ: Ոչ ուրանամ զրութիւնն և ոչ բաժանեմ, այս միութիւն առեւ աշխարհաբարց»: Ճառապարի Գ. Բդ. Ա. Կամ ըստ Վ. Հ. Բ. Սարգսիսակի ձեռագրաց սանկ N. 202.

2. Կիւրզել Աշկեսանդրոսի Հնաստորի ուղղած 12 գլուխ նորմենուան երրորդ յօդուածին մէջ կ'ըսէ. «Ճի է բնութիւն բանին մարթնացելով» (Էնօսու փուտակի), *Sous Funk. Histoire de l'Eglise traduction française*, Hemmer. t. I. p. 228.